

— Անո՞ւշներ, անո՞ւշներ :

Եւ կը պարպուին դաւաթները, օրհնութիւններու և անուշներու սրաւարուին մաղթանքներով :

— Հաճիմեր, խմէ՛, խմէ՛, մէկ դէտեֆ խմէ՛, զուրպաթ դացած տղայունիս, Արթինին կենացը խմէ՛...

Հաճիմերին աչքերէն արցունքի կաթիներ կը գլորին այտերն ի վար, բայց երջանիկ է իր միւս մարդահասակ զաւակներով, թոռներով ու հարսներով, կը խմէ Արթինին կարօաը սրտին խորերը պահած։ Ժամերը կ'անցնին ուրախ երդի ու խաղերու մէջ։ Անցեր է կէս գիշերը։

Խորոզը (աքլոր) կը խօսի :

Դուրսի ցուրտը սաստկացեր է, սառեր են փողոցներն ու առուներուն ջուրերը, ջրանցքներէն (օլոխներէն) պածայր երկար սառոյցի շերտեր կախուեր են ու կը փայլին։ Ջիւնին վրայ զայլի ճետքեր կը տեսնուին, գայլ է իջեր զիւզը։

Հետզհետէ փոքրիկ լուսամուտերը կը ճերմկին, կը բացուի լոյսը։ Տան կատուն միայն արթուն է եւ սենեակին մէջ այս ու այն կողմ թափուած ընկոյդի կեղեւներուն խշիչոցը հանելով կը ցատկրտէ արագ-արագ։

Նիւ Եորք Խ. Ն. Ա.

## ԱԱՂ ԱՐՄԵՆԱԳԵԼ ՏԲՏՄՈՒԹՅԱՆ

Ա.

Արեւին մաս մը խնչողէն՝ ծաղիկներու բաժակին,  
ԲԿ իր շնորհն է պարպած ըզանուշի մը հոգին,  
Կը բնակի՛ս դուն մեր մէջ, արմենագե՛ղ տրտմութիւն,  
ու ենք ժեզմով մենք լեցուն։

Խորո՞ւնիկ ակունքի է այնին՛ն՝ որքան ակունքը ցեղին,  
Արան պանդուխու գանձերուն գուցէ պահա՛կն ենք վերջին.  
Տրոփիւնէ տրոփիւն, մեկնած՝ սիրուն դարերուն,  
կը հոսի հո՛յզը քեղուն։

Դուն խդնմտանքն ես ըմբռատ, գիտաւած ուժին դէմ չարին,  
Բունութեան դէմ միգակուող արի բազո՞ւկն առաջին։  
Այլ եւ տեսի՛լ ես պայծառ, սիրտի սրինգ, միտի ջահ,  
որ ըրիր ազգ մը՝ անմա՛ն։

ԱՅԻՌ Աստենի գիտութեան արգելափակ դուրին դէմ՝  
Համեարախանձ Մոնագին ջախախուող գա՞նին ես վսիմ։  
Խո՞ւնիկ ես նաեւ ու ազօք, լուսարարառ մեղեդի,  
Ռուկէ Աստաւած կը ժայտի։

Քուշակն անհուն՝ մուր ու լոյս ըրիր պարտէզ մ'ընդարձակ,  
Բուր կ'արիւմի մարմուին ծաղիկ ամեն ծառի տակ։  
Սազը Սայեաք Նովային եղերանո՞յշ լարեցիր  
— Բաժակ՝ յայզո՞վ դարալիր։

Մյանենք հայրենի հիւդակներուն շիմական,  
Սիրոյ բոցի, կարօտի կապոյտ ծուխի մը նման,  
Գալարեցիր հայ հազին, իրիւ «Հայրին», Ամստունի,  
Որ բաշխուի, չհատնի:

Լոյսի տօնին կրչեցիր Դաւթեանն անյուշ խաւարէն,  
Եւ հանեցիր Նսեհին դեմ նիզակով շանքագէն.  
Տուիր երդեն հազին, այլ իր նաևկառը խռով  
Պատկեցիր աստղերով:

Ամէն ուագմիկ՝ հին հուրէն առած խանդի նոր կրակ,  
Հողին բարին իր արեամբ բաշխող ամէն մէկ մշակ,  
Եւ վրէժն ու սիրոյ սպասարկու ամէն քուրմ:  
Ըմպեց ակէդ լիարուն:

Օ՛ տրտմուրին, օրէնքիդ մեծ կշռոյթովը ներհուն՝  
Երկնեց երկունքն իր շենդ՝ նարտարապետն հայ հազւայն:  
Ու մեր միսին, արիւնին, մտածումին մէջ դրաւ  
Հետէդ ժաւ հե՛մ մը անքու:

Բ.

Արմենագե՞ղ տրտմուրին, օրօրացիս իմ վերեւ,  
Մօրս յուսալից ժպիտին, երազին հետ բացիր քեւ.  
Ու մայրական կարն հայցող լացիս մէջ իմ առաջին՝  
Երգեց կամքիդ մեղեդին:

Իմ մամկուրեան ըմկեր, մնացիր միշտ բարեկամ  
Զիս ուրացաղ, խաշունգող մարդերուն դէմ ունրակամ...  
Մոայլ կիրճին մէջ մահաւան՝ քայլերուս հետ առիր ժայլ  
— Մեռելներուս վրայ՝ զայլ...

Թշուառուրեան ու արեան ճամբաներուն վրայ մուր,  
Զարենւեցանք մենք ի զուր դոնէ ի դուռ, գուրէ գուր...  
Կսկիծը մեր բառերուն ու պադասանքն արցունքին.  
Բախեցան ժա՛ր ախունքին:

Քանիկ գիշեր, դժոխքէն փրբած ժանիւ ցերեկներ,  
Լացի՝ աղիս յօշուող ցաւը բաղցին գիշակեր...  
Գազանը դուն գորեցիր բնացնել երգերով,  
Զայնիդ մէջ ծով մը գորով:

Աւազներուն մէջ երկէզ, կամ փողոցներն առաքուր,  
Երբ շրբունքիս այրուցքին չինկաւ կաքիլ մանգամ զուր,  
Ո՛չ ոք գիտցաւ դառնանոյշ ակունքն անյայտ աղբիւրին,  
որ գովացուց իմ հազին:

Ու ես մեծաց՝ կը մեծնայ ինչպէս մայրի ծառն անահ,  
Արմատներն իր միսրեած ժայլերուն սիրով ագահ:  
Մեծցար եւ դում, գորացար, սիրտի անսունու բարեկամ,  
Շուրբդ շուրբդ անքաժան:

Նրբ կը մարեր ամէն լոյս, յոյսի յետին ջահին հետ,  
Արագածի կաւարին կ'ըլլար կանքեղն իսկ անհետ,  
Անդունին ի վար երկարող ջերմ նառագայք մը որպէս,  
Անցաւ ժաւ շո՛զըդ սըրտէս:

Երկրէ երկի՞ր, նսե՞հ յաւէտ տարագիր,  
Ամէն նամբու վրայ ժե՞զ միայն գտայ կարեկիր.  
Ու զօրացայ ժեզմով՝ ես, զեղեցկացար ինձմով՝ դուն,  
Արեւանո՞յշ տրտմութիւն:

Եւ այդ կշռո՛յրն ես սիրտիս սիրաբարախ գարկերուն,  
Մտածումիս մէջ առկախ արեւ մամպավ սբռդուն,  
Հայ գարերու ակուրէն հասած քանի անմահ քոց'  
Զոր կը բաշխեմ ես մարդոց:

Գ.

Օ՛ տրտմութիւն, ուրանալ ժեզ մեր կեանքին՝ գուր է, զուր...  
Մունչին՝ քարրառ, կոյրին՝ լոյս, ու ծարաւին ես աղքիւր:  
Այնպէս դատարիկ է, փցուն՝ ամէն արուեստ, ամէն ի՛ր:  
Որ ժեզ չունի իբրեւ ծիր:

Երէ շըլլայ լոյսերուդ ստուերն անոնց հովանի,  
Ռամի՞կ է տօնն արեւիառ՝ ծաղիկներուն ծիրանի,  
Ռամի՞կ՝ պայֆարը սիրայ, իրաւունքի ու բախտի,  
Ու ծիծա՞ղն իսկ ծաղկատի:

Սահմանին մէջ լայն կամ նեղ՝ մեր ծնունդին ու մահուան,  
Ներժեւն ամէն երյիշի, ամենուրեք, ամէն ժա՛մ:  
Նիծագի հետ քէ լացի, մակինի մէջ քէ արքուն  
յաւէտ ներկա՛յ ըլլաս դուն:

Քնզմով ըլլան քոդ օծուն՝ գաղտնիքներու խուզարկու  
Սեւեռումներն յայտնատես՝ նախանշաւար մօգերու.  
Եւ տարրերու նուանման դիւցագնակեղ պայֆարին  
ըլլաս շեփո՞րն ու դափնին:

Նոր օրէնքի մը հետ նո՞ր տունն իր շինուլ ամէն ձե՛ռ,  
Նոր հաւատուքի մը արգա՞ր փառքին ներքոզ ամէն երգ,  
Մեր պատմութեան ամէծքին տրուած ամէ՞ն մէկ հարուած  
ըլլայ ժեզմո՞վ օրինուած:

Եւ ամոնց մէջ՝ որ ուժի մինչեւ տրոփը վերջին  
Կը վաստակին տարագիր՝ փառքին համար օւաքին,  
Վասըն փշուր մը հացի, մի՛ քողուր որ կարծանի  
Անյշ երա՞զն հայրենի:

Եղիր դուն ձայն մը կոչի, մեր մէջ հնչող անդադար,  
Մեր երկրին հիմն նոր հերկով ակօսելու տենչն արդար,  
Ու մախանքին դէմ մարդոց, յանուն Անոր պաշտպանման՝  
ըլլալու նե՞տ ու վահա՞ն:

Պատուհասի ու ահեղ, այլ եւ ժայռան ու բարի՛,  
Իրաւարաք վառէ հուրբն ստեղծումի, պայքարի.  
Տուր արեւեն մեզի շող, շամքերէն՝ շեղը ու սուսե՛ր,  
Եւ ամպերէն ալ սուսեր:

### ՏԱՂ ՎԱՍՆ ՀՕՏԻՆ ԽՈՒՃԱՊԱՀԱՐ

Սնասնական արհաւի՛րք մը, որպէս հողմ յարանուն,  
— Յայտած հողի՞ն ընդերքէն, թէ երկինքէն հոսած վար —  
Կը քաքախէ օդին մէջ, կը սաղոսկի տունէ տուն,  
Ու բոյլ սիրտերը դոզով կը համակէ՛ զաղտնաքար:

Աչխարնելու, արջառի՛ նախիր մ'ինչպէս անհովիւ,  
Որ գղրդիւնն է լսեր երկրաշարժի մը հեռու,  
Սնխարիսն Հայը նորէն — հագար անգամ հողմացրիւ —,  
Կուղջէ աչքերն այսահար՝ կայքերան նո՞ր ափերու:

Խելակորոյս, առխարխափ՝ կ'նրանն փշուր առ փշուր —  
Ամերիկա, Դանատա, Արժանդինա, Պրազիլ,  
Մինչեւ երկիրը Հրոյ ու կղզիները քափուր,—  
Վաղն իբրեւ ափ մը փոշի՛ օտար հողին խառնուիլ:

Օ՛, յիմար վազքն այդ տխուր... ո՞ր երազին ետեւէն,  
Անդաւանան ո՞ր յոյսին՝ որ խոստանար իրենց գանձ...  
Հայ երազն ո՞ւր է ծաղկեր պանդխտուրեան արեւէն,  
Միքայ ռսկին պեղեր ո՞վ՝ օտար սիրտէն անքափանց:

Կ'երքան անխինդ, անսրցդւնք... ու կը տանին իրենց հետ  
Ընծիւղներ նո՞ր դեռ ծլած եւ ընծիւղներն ալ վաղուան,  
Որ կրնային խորարմատ դառնալ ծառեր ծաղկաւէտ  
Ու պարտէզին հայրենի տալ պտուղներ հստեւան:

Կ'երքան անդարձ, անգիտակ՝ մասնիկներն այդ կայծակիր,  
Կարծես փրքած իմ սրտէս ու մեծ սիրտէն Հայութեան...  
Կը զգամ այժմէն, կը տեսնե՛մ — կ'ըլլան կայծերն են մոխիր,  
Մինչ կրնային դառնալ րյու՝ երդիքին տակ նայիրեան:

Շարժն է միտքի՛, ոչ հոդի, շարժն արքնուրեան, ընդհանուր,  
Կը ծաւալի հուրն անոր հեռաստանէ հեռաստան...  
Դէպի ափեր մշուշու վախուստն ի գուր է, ի գուր.  
Հայրենի հուդն է հայուն միակ անմենից ապաստան:

Ա՛հ, կ'ուզէի, կ'ուզէի՛, որպէս քագուկ մը հզօր,  
Նլլել հօտին դէմ խելառ ու շարժումով մ'ամեհի՝  
Համախմբել շուշին տակ, պահել ամբողջ, անմօլո՞ր,  
Մինչեւ հնչէր ծագէ ծագ՝ փրկարար կոչն հայրենի:

ՎԱՀԵ ՎԱՀԵԱՆ